

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԷՍԱԵԱՆ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԵԱՆ — ԹԻՒ 5

ԳՐԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՄՆԵՐ

Ե.

“ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԵԹԵԱՆ”



ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԵԹԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1913

891.99.092

Ա-34

891.99.092

13 APR 2011

U-34

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԷՍԱԵԱՆ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԵԱՆ — ԹԻՒ 5

ԳՐԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Ե.

«ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԵԹԵԱՆ»



ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԵԹԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1913

12 JUN 2013

66.457

# “ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԵԹԵԱՆ”

Էստեան Սանուց Մլուխեան Հինգերորդ Գրական Ասուլիսը սեղի ունեցաւ 19 Մայիս 1913, Կիրակի. Էստեան Վարժարանի մէջ, նուիրուած բանաստեղծ-ուսուցիչ Յովհաննէս Սեթեանի, իր գործունէութեան քառասնամակին առթիւ:

Կը նախագահէր Պ. ԵՐՈՒԱՆԴ. ՕՏԵԱՆ: Յաջորդաբար խօսք առին Պ. Պ. Յ. ձ. ՍԻՐՈՒՆԻ, որ ամփոփ կերպով ներկայացուց Սեթեանի կեանքն ու գործունէութիւնը, ՏԻՐԱՆ ՉՐԱՔԵԱՆ և ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ, որոնք Սեթեանը վերլուծեցին իրր գրագէտ և իրր բանաստեղծ:

ՅՊՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ  
Օ. ԱՐՋՈՒՄԱՆ

№ 179



5766-73



# ՍԵԹԵԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

(Կենսագրական ակնարկ)

Յովհաննէս Սեթեան, — Եօսէյ Վանանթնահ՝ ինչ-պէս կը կոչուի նաև իր անուան տառերուն շքովումովր, — ծնած է 1853ին, Կ. Պոլիս, Օրթաքէօյի մէջ: Իր նախնական ուսումը թաղին Ս. Թարգմանչաց վարժարանին մէջ ստացած, 1870ին նուիրուած է ուսուցչական ասպարէզին, Պոլսոյ գլխաւոր վարժարաններուն մէջ աւանդելով մասնաւորապէս հայերէն և ֆրանսերէն: Հայկական դէպքերը զինք ալ քշած են Պոլսէն, և Սեթեան 1896ին դացած է Գահիրէ, ուր մինչև 1906 պաշտօնավարած է իրրև անօրէն-ուսուցիչ, և անկէ ետք ցարդ իրր ուսուցիչ:

Սեթեանի գրական կեանքը կը սկսի 1870ին, ուրկէ ետք հետզհետէ կը սկսի աշխատակցիլ Մասիսի, Թասրնի, Արեւելի, Երկրագունցի, և այլն: Իր առաջին քերթուածները (1870-1882) հրատարակուած են Գրչի Զրօսանիքին մէջ: Յուզման ժառերը կը պարունակէ Սեթեանի (1882-1888) գրած բանաստեղծութիւնները: Սեթեան Բրուրն ի վեր կը կոչէ իր այն քերթուածները, զորս գրած է (1888-1896), իսկ Տարագրիկն ֆևարը տխուրսին աակ կը հասաքէ իր Պոլսէն դուրս գրած քերթուածները (1896-1912): Ունի նաև Արձակ էջեր, որոնք կը պարունակեն նոյն շրջանին մէջ գրուած իր պատմուածքները և պատկերները: Սեթեան գրած է նաև ֆրանսերէն քերթուածներ, որոնցմէ յիշենք Le grand martyr, Le sommeil du fedaï, La fin d'une journée, La plainte des trépassés, A la France և La prière d'un vieillard: Սեթեանի բոլոր այս քերթուածները հրատարակուած են այս տարի Գահիրէ միակ հատորի մը մէջ՝ Արշարոյսին Վերջարոյս տխուրսուած:

# ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԵԹԵԱՆ

(Բանաստեղծիւն Պ. ՏԻՐԱՆ ԶՐԱՔԵԱՆԻ)



Որքան աւելի ուրախ պիտի բլլայի եթէ այսօր, իր Քառամասնայ Յորեկանին առթիւ ինծի թող տրուէր չոկ կարգալ այստեղ մէկ քանին իր մեծ վայելուչ էջերէն և անոնց պսպղուն վեհածածան հասանքներուն մէջ օրրել ինչ որ մեր ամէնուս հողիներուն մէջ կայ բարձրագոյն, և այս վայելքին իրականութեան թողուլ հօգը վերարձարծելու կամ շատերնուդ մէջ նոյն իսկ ստեղծելու այն հիացիկ յարգանքն որուն իրաւունք ունի բանաստեղծ Յորեկարը, և այնքան աւելի իրաւունք որքան ո՛չ երբեք իր քերթուածեան քառասուն տարիներուն մէջ մատրերած է ունենալ համասն Յովհաննէս Սեթեան: Իր բանաստեղծութիւնը, իր բոլոր գրականութիւնը պիտի պերճասուս ևս ճառէր իր մասին քան իմ չքտախ փորձս անոր վրայ խօսելու, որովհետեւ յայնժամ զձեզ պիտի դանէիք դէմյանդիման և նոյն իսկ անձնատուր այն աղնութեան սր այդ գրականութիւնը կը լեցնէ, կը տողորէ, որ անոր շքելութիւնն ու օգտակարութիւնն է միանգամայն, որ գործօն սկզբունքն է անոր. աղնութիւնն որ Սեթեանի մէն մի էջին, մէն մի տողին մէջ կը տրօիէ անդեղեւուն, առնալայել, կըրայրական և քաղցր:

Շատերդ զայն չէք իսկ ճանչնար. միւս կողմէ ինքն ալ ճանչցուելու կամ որ նոյն է՝ հիացուելու հետամուտ չէ եղած բնաւ, և ո՛չ իր անձն և ո՛չ իր գործն իրենց ամբողջութեան մէջ ունեցած են սերտ կախում մը ժամանակէն, որպէս զի իր համբաւն ալ այժմէութիւններէն

օժանդակուէր: Չկարծուի թէ Յովհաննէս Սեթեան այժմէութեան մարդը չըլլալով բոլորովին, արժանեաց ու պատուոյ հնարաւորութիւններ կը կորսնցնէ. վասն զի քան առօրեայ ներկան աւելի ընդհանուր ներկայ մը կը տարածուի իւրաքանչիւր ազգի համար. ներկայ մը որ ազգի մը նկարագրին ու ճակատագրին տեւական այժմէութիւնն է. և տակաւին խորագոյն ու ընդարձակագոյն ներկայ մը, այն է մարդկային հոգւոյն հիմնական մշտատե այժմէութիւնը: Եւ Յովհ. Սեթեան եղած է այնքան ժամանակաւոր պարագաներու մարդը որքան և մանաւանդ մարդը՝ ազգային և մարդկային հանգամանքներու: Եւ երբ այսպիսի մարդ մը բնականաբար զերծ է ժամանակակիցներուն ուշադրութիւնն հրաւիրելու փառասիրութենէն, անշուշտ կրնայ շատերուն համար մնալ անձանօթ:

\* \* \* Այն առաջին ու զլիստոր հանգամանքը որով Սեթեան ազգային տեւականագոյն ներկային կը վերաբերի, իր գրականութեան լեզուն է սնտարակոյս: 1882էն, քերթուածներու իր առաջին հաւաքածոյին՝ Գրական Զբօսակէին հրատարակութենէն, և 1888էն, քերթուածներու երկրորդ հատորին՝ Յուզնակ Ժաւերուն լոյս տեսնելէն մինչեւ 1912, այսինքն մինչեւ Առշարդսէն Վերջարդոյս հատորը (որուն առաջին կէտը կը բաղկանայ երկու նախորդ գործերուն մեծագոյն մասէն, և երկրորդ կէտն ալ մէկ համառօտեայ ամբողջութիւնն է վերջին 24 տարիներու ոտանաւոր և արձակ գործերուն) Սեթեանի հայերէնը իրաւ է թէ նոյնը մնայած չէ, և այդ պատճառաւ այդ վերջին հատորին մէջ կը տեսնուի որ գրագէտը հոգածու եղեր է որքան հնար է արդի այլ խարհարարին ոգւով հայերէնի մը վերածելու իր հին քերթուածոց լեզուն, հետեւաբար լեզուական միութիւն

մը գրեթէ յառաջ բերելու իր գործերը խտացնող այդ նորագոյն գրքին մէջ, և իր երկն ալ աւելի արդիացնելու, բայց Սեթեանի այդ նոր հայերէնն անգամ հետու է սուկաւին ըլլալէ մեր այժմու գրողներուն մեծամասնութեան ախարհարարը, և իր հին կերպերուն՝ ըսնք հանրահայկական հանգամանքը կը պահպանէ, գէթ քերթուածներուն ամենամեծ մասին մէջ:

Եւ ըստ իս, այսպիսի լեզուով մը գրուած իր գործերուն մէջ է որ ամբողջովին ներկայ է Յովհաննէս Սեթեան: Կարելի է վստահարար ըսել թէ այս է իր լեզուն, որքան ալ ինքը ուղած ըլլայ այժմ աւելի աշխարհիկ գնացք մը տալ անոր. վասն զի գրեթէ այս իսկ է լեզուն գրական այն ազնուազարմ սերունդին որ մեզ ընծայեց ոճի մեծամեծ արուեստաւորներ, ինչպէս Նարպէյ, Պէշիկթաշեան, Օտեան, Թերզեան, Աճէմեան, Տէմիրճիպաշեան, Ոսկեան, Պէրպէրեան, Արմէն Լուսինեան, Ելքէնճեան և այլն. սերունդ որուն մերձաւորագոյն նախահայրն է Նուագներուն մեծ բանաստեղծը, և Ընդ Եղեռնեալին մեծ գրագէտը, անհունն Ալիշան:

Այդ պերճաշուք աւանդապահ ազնուորեարին կը վերաբերի Յովհաննէս Սեթեան, իրբեւ մին անոր արդի հարազատագոյն հաւատարմագոյն ներկայացուցիչներէն: Անտարակոյս, Նահապետէն մինչեւ այսօրուան արծաթահեր բայց մրայծն Յօրեկարը՝ մատուորական ձգտումները ճշդիւ միեւնոյն ուղղութիւնը չեն պահած. բայց լեզուն, որ իրր այն մի՛ն է ազգի մը տեւողագոյն ինչքերէն, և կրնայ ըսուիլ՝ ազգային նկարագրին վերացական ընդհանուր արտայայտութիւնը, ազգին դերին հետ ունի ամենասերտ ազերս. այնպէս որ կ'այլափոխի՛ հրբ այդ դերն է որ կ'այլասեռի, և իր սեփական յատկանիչները կը պահէ երբ այդ դերն է որ կը մնայ

միեւնոյն . — լեզուն , կ'ըսեմ , Ալիչաննան գրական ցեղին հայերէն լեզուն , թէեւ զուրկ կատարեալ նոյնութենէ , բայց և այնպէս ունի ամենաշին մտաւոր անոնականութեան մը մշտանոյն նշաններն իրեւ ընդհանուր յատկանիշ մը , Հայոց լեզուն ամենակարող Քերականութենէն իր պահած ու պերճօրէն կիրարկած կերպերուն և անոր ամենաբաւ բառարանէն իր ժառանգած ճոխութեան մէջ , քանզի հնար է բաժնել իրարմէ ա՛յդ քերականական ձեւերը զոր կը մերժեն սակայն ոմանք , և ա՛յդ բնուրը որոնցմէ չեն ուզեր սակայն զրկուի :

Այդ լեզուն է ուրեմն Յովն . Սեթեանի ալ լեզուն և քիչ բան կայ աւելի փայտայիչ մեր աղգային փառասիրութեան համար , բան սեանել այդ լեզուն գեղեցիկ լուսակարկաչ հոսումը անոր երկին մէջ :

Ո՛հ , Սեթեանի լեզուն իր քերթուածներուն և արձակ էջերդն մէջ , կարծես ամբողջ հայերէնն է բանաստեղծութեան մէջ : Ամբողջ հայերէնը , ամէն ախրութեանց ու չարարանաց և ամէն արդուութեանց բարբառը , աշխարհքն ու գերաշխարհը պատմող , բնութիւնն ու երկինքը պատկերացնող , արեւապա՛շտ հայերէնն , աստուածանուագ հայերէնը , — աստուպագին տեսպապշտութեան արտայայտի իր գերին մէջ : Ո՛հ , բայցայցս է որ Սեթեան գնահատած ու յարգած է հայերէնը . այնչափ թողատու է այս լեզուն գազափարաց երանդները , երեւակայութեան տեսիլներն ու խանդին յորդաուատ զեղումներն արտայայտելու , երփներփն ու պատկերալի՛ց ու հնչե՛ղ , այնչափ լի է կարողութիւններով , այնչափ հզօր է և աղղու , և այնչափ լի՛ անցեալով : Սեթեան սիրած է հայերէնն և ուսած է զայն . գիտէ զայն կատարելապէս , ուստի կը գործածէ զայն և որքան հնար է ամբողջովին : Աւելի ընտանի իր ընչեղ ու հա-

ջուստ բառարանին քան ամենօրեայ հրապարակագրական գրականութեան բառացանկին , աւելի արժէք ընծայելով իր ամբարող լիզուագէտի ուսման քան այոց ուսանելու և նխահնու անփութութեան կամ անատակութեան , չուզեր խորհիլ թէ սովորական գրականութեան մէջ անսովոր և օտարոտի կրնան թուիլ իր բազմազան հոլովումներն ու խոնարհումները որ ըստ կամս և բոտ պարագային կը սղեն կամ կ'երկարեն բացատրութիւնը , որ վանկեր կը շահնցեն դիւրաւ կամ պարսպներ կը ընուն վայելչօրէն , ու հնչիւններու զանազանութեամբ կարող են մեր ուշադրութիւնն յախտակել և ցնծութիւնն ըլլալ մեր հայկական լսելիաց . . . — չի մտածեր թէ կրնան խժական կամ անհարազատ թուիլ իր պերճածականներն ու մակբայները , իր զարմանալի գոյականները , իր փարթածօրէն ժպտուն ու պլքանոյշ դերանուններն և մինչև իր մոգական նախդիրները որ վանկիկ մը , գիր մըն են և բառեր կ'արժեն :

Չուզեր , ընդերկար չէ ուզած մտաբերել թէ իր աշխատութեան խուցէն դուրս ի՛նչ կը խորհին աշխարհաբարին նկատմամբ . ի՛նչ նկատմամբ այն լեզուական հանդերձին զոր մեր մտածումը պէտք է հաղնի այսուհետև , և վաղճւց , թէ բառերու և ձայներու որպիսի՛ աղքատացում , բայց անպէտ աւելորդ վանկերու որպիսի խճուղում միանգամայն հարկադրուած են լեզուն , թէ ինչպէս պարտաւորուած ենք ամէնքս ալ , ախո՛ս , աւելի պարզ , աւելի արձակունակ , աւելի ռամիկ և մերթ աւելի գեղջուկ , և յաճախ յոյժ նուա՛ց հանրահայկական ստրագի մը հանդուրժել : Սեթեան կը թուի չլսել բոլոր այն քրթմնջիւնները որ կը բարձրանան ամենայնի դէժ որ հին — աղգային աւանդութիւն է և կը յաւակնի այժմ մէլութիւն մնալ , բայց որ ներկային մէջ դանդաղացման

ու գարտուղման ու նոյն իսկ յետս գարծի սկզբունք մը մը կը թուի: Որովհետև Յովհ. Սեթեան ի նկատ կ'առնէ միայն իր հայերէնագիտութեան, իր պատկերալից ու ձայնահարուստ սաղազափութեանն ու արձակին հայրենի իրաւունքները, և գոգցես նաև աւանդութեանց պահպանմամբ եւեթ տեւելու սկզբունքով՝ պարտաւորութիւնն ուրեմն աւանդապահութեան: — Իր այն նորագոյն բացառիկ էջերուն մէջ ուր նուազ տեսլապաշտ ու նուազ անդրաշխարհիկ և աւելի յուսահատ է Սեթեան, ուրեմն ո՛չ աւանդապահ, հո՛ն արդարեւ իր լեզուն աւելի մերկ է գրարարի զարդերէն ու դանակներէն — և պիտի կարգայի ձեզ ա գ կտորները, եթէ Սեթեանի այս տեսակ մը ինքնուրացութիւնն ինծի հաճոյ ըլլար: — Սակայն արդարեւ, խիստ յաճախ, անոր զգայասէր, խանդաղատ ու հիացիկ հողւոյն մայրենի լեզուն է հայերէնը. և եթէ ո՛չ միշտ հայրենիքի բանաստեղծ մը կամ հայրենիքի հայ մը՝ բայց յաւէտ հայերէնի բանաստեղծ մը, հայերէնի Հայ մըն է Յովհ. Սեթեան: Ո՛հ, իր ազգասիրութեան գեղեցկագոյն ձևն է իր սէրն առ ազգային լեզուն. իր ճշմարիտ, իր սքանչելի հայերէնագիտութիւնն իր Հայու առաքինութիւնն է: Այսպէս էր նաև մեծամասնութեան մէջ այն միւս մեծանուն զրագէտներուն որոնց ազգասիրութեան մէկ գերադանց ապացոյցն իրենց լայն ու խորին տիրացումն էր լեզուին, անոր անց այն ու ներկան միանգամայն ընդգրկող: Ստուգիւ, սիրել լեզու սը և տիրանալ անոր, հաստատել է ներքին համաձայնութիւն մը մեր էութեան և այն բարբառն ունեցող ազգին նկարագրի հիմնական յատկութեանց հետ որք այդ լեզուին բառերով ու բացատրութիւններով արտայայտուած են արդէն: Եւ եթէ ամէն ճշմարիտ Հայ քաջամուտ չէ իր լեզուին, ամէն

հայերէնագէտ Հայ ճշմարիտ Հայ մըն է անտարակոյս: \* \* Սակայն, ե՛նչ գաղափարներ և ինչպիսի՞ մտաւորականութիւն մըն է զոր իր պերճափայլ լեզուով կ'արտայայտէ կամ կը զգայնէ մեզ Յովհ. Սեթեան: Այս կէտը կարեւոր է վասն զի բանաստեղծութիւնն, — ինչ որ ալ ըստի այդ մասին — մտածողութեան մէկ ազատագրումը չէ բանականութենէն. և եթէ դրօսանք իսկ ըլլար, դարձեալ պիտի չըլլար սանձարձակում մը ախորժակներու և յուզումներու: Ինչ որ գեղեցիկ է՝ նուազ ենթակայ չէ բանականութեան քան ինչ որ բարի է. և բանաստեղծական արուեստն ու գեղեցիկ արուեստները ոչ այլ ինչ են քան բանականութիւնն՝ յուզումներուն մէջ:

Այս բանաստեղծութեան մէջ ներկայ է մարդն իր մարդկային սեփական յատկանիշերով. այսինքն մարդը որ կը խորհի, և ընդհանուր գաղափարներու համեմատ ինքզինքն ու իր գործերը կը վարէ: Եւ զիտէք որ զգացումները չեն այլ ինչ բայց եթէ յուզումներ զոր գաղափարք կը ծնին: Այնքան աւելի վարակիչ են բանաստեղծին զգացումները որքան աւելի՝ արդիւնք են մարդկային յատկանիշերու, այսինքն բանական սկզբանց և կարողութեանց, որքան աւելի՝ կրեն կնիքն այդ յատկանիշերուն: Ո՛չ թէ երբ աւելի կը խորհի բանաստեղծը քան կը զգայ, կ'իմաստասիրէ քան կ'երգէ, այլ որքան աւելի՞ ուղիղ կը խորհի, որքան աւելի՞ իր զգացմանց սկիզբը գտնուած է գաղափար մը՝ հարադասութենէն բանական:

Հա՛րկ է յիշեցնել թէ չարին ու բարւոյն անխար և հաստատուն ճանաչումը խորագոյնն է մեր բանական կարողութեանց, և հասարակաց խարխիւր մեր բոլոր գաղափարներուն, ուստի արուեստագէտին ու բանաստեղծին

տեղծին այ մտածութեան, և աւելի՛ մեծ իրաւամբ անոնց, քանի որ անոնք մարդկային աւագործարին կը պատկանին: Իրաւունք ունինք ուրեմն գիտնալու թէ ինչպիսի անձ է խորհողն Յով: Սեթեանի մէջ. Կ'նչ են և ո՞րքան բանավայել իր մտածութիւնք: Ակներու է թէ իր իմացականութեան մէջ ոչինչ աւելի ներկայ ու գործօն է քան իմացումը Կատարեալին, Յաւերժականին, Բացարձակին: Բայց կը թուի ինծի թէ: Պէրպէրեանի, Տէմիրճիպաշեանի և այլոց պէս և գուցէ անոնց այ ազդեցութեամբ բանապաշտ (rationaliste) մըն է Սեթեան. վերջին դարուն սովորական եղբակացական վիճակ անոնց մէջ որ աւելի կամ նուազ տեղեակ են փիլիսոփայութեան պատմութեան, բայց նոյնքան տեղեակ չեն թէ անիկա պատմութիւնն է ինքնագլուխ յանձնապատասան մտքին ծիծաղաշարժ խորխալու մտերուն. իր քերթուած ներքն միտն, մէջ, Ձայնի ի միացնութեան, բանաստեղծը կը թուի գիտնալ փիլիսոփայութեան դոյզն նշանակութիւնը. բայց իր գրութեանց մեծ մասին մէջ կը մնայ միամիտ դժբախտ rationalistը որ է: Մինչև իսկ իր սիրելի Կոտանդնուպոլիսը թողլով Եգիպտոս երթալէն ի վեր այդ բանապաշտութիւնն հետեւած կը թափ ո՛չ թէ իր զուտփերին՝ այլ դուրսվայրին, և Սեթեանի ազնուազգի այլ մանկական ու աղղիկ հոգւոյն մէջ այ կը թուի կրկնուած ըլլալ ինչ որ տեղի ունեցած է պատմութեան մէջ, 18րդ դարուն...: Թոյլ տուէք ինձ, Տիկնայք, թոյլ տուէք ինձ, Պարոններ, քիչ մը սոսկալ դէպ ի նիւթապաշտութիւն այն վարանոտ էջքին համար զոր կատարել տուած են իրեն թերեւ հայկական աղէտներն ու Եգիպտոսի կեանքը... Արդեօք, կ'ըսէք, լա՛ւ կ'ընէր եթէ չբաժնուէր Վոսիորէն, և նոյն իսկ Սկիւտա՛ր գար բնակելու... Նոճեանց Սկիւտարը... որուն վրայ խօսելու առթիւ իր

մէկ նորալէպին մէջ կ'ըսէ թէ «մենաստանի հրապոյր» մը ունի, թէ «անմուռնչ հանդարտութիւն մը որ կը մրախէ հոն»։ «քաղաքն ես, գիւղն ես. ծովէն հեռու, ծովուձ. Թմօտ. երկիրքին տա՛կ ես թէ մէջը»...:

— Սակայն բացորոշ է թէ Սեթեանի մտքին մէջ ոչինչ աւելի ներկայ ու գործօն է քան գաղափարը. թէ Արդարին ու Բարեւոյն խորին իմացումը ունի. թէ Սեթեան կը մնայ Տեսլականի մա՛րդ:

Եւ որովհետև արուեստի և բարոյականի շատ մը... տեսլապաշտներու պէս ինքն այլ փիլիսոփայ չէ բարեբախտաբար, այլ բանաստեղծ, այդ տեսլապաշտութիւնը թոյլ կուտայ իրեն դաւանիլ պէտքը և հնարաւորութիւնն արդարութեան, բարութեան, եղբայրութեան երանանդորդ վիճակի մը, որուն՝ այժմու պայմաններով իրագործման մասին յոռետես է իրաւամբ: Արդարեւ, մէկ կողմէ rationaliste՛ մը լոկ ըլլալ, և միւս կողմէ տաղանդի ու կեանքի տեսլապաշտ մը և տեսնել ահաւորութիւնն ու զագրութիւնն աշխարհին, և դեռ յամառ լաւատես մը ըլլալ անկարելի է: Անշուքեան իմաստով թիւրիմացուած նիրվանան, — Ելիայինը, — և ունայնութեան գաղափարը յաճախած են իրեն, և ինչպէս իր վայրկեանները տխրեցուցած նոյնպէս իրենց իսկութեան օշինդրը խառնած իր քերթուածներէն մէկ քանիին՝ որ Սեթեանի երկին աւելի քան հարիւր կտորներուն մէջ մասնաւոր տասնեակ մը կրնան ձեւացնել: Բայց որքան աւելի մեծ է իր մէջ խղճի կեանքին նկատմամբ իր յարգալիր ու հիացական համոզումը. որքան այլ աշխարհի տեսարանը մերթ այդ դաւանանքը դեղեւեցնէ, սակայն անիկա գլխաւորն է այն ձեւերուն զոր Սեթեանի մտածողութիւնը խիստ յաճախ կը զգենու: Հոգեւին բարեպաշտ, — վասն զի աւելի քան քսան

հատուածներ իր երկին մէջ այդ բարոյական տեսականը կը յայտնեն, և մնացեալին մէջ ոչինչ կայ որ հակասէ այդ համոզման — զրագէտը ցոյց կուտայ թէ հոս բանականութեան հետ համաձայն է անվերապահօրէն, և ստուգիւ իր էջերուն ամենամեծ մասին վրայ կը թուի գալաւ հիմն նշուել բարձրագոյն մտածողութեան մը կնիքը: — Աւերորդ է ըսել թերեւս, թէ պէտք չկայ որ արուեստի մարդը անպատճառ և ուղղակի բարոյախօսէ, այլ պէտք է որ իր մտածութեանց արմատն իսկ եղած ըլլայ անայաստեղի և անվկանդ ծանօթութիւնը բո՛ւն լաւին, բացարձակ բարւոյն, — ինչպէս և շնուցանէ, չտածէ՛ ու պատկերացման իր զօրեղ միջոցներով հրապուրիչ չընծայէ՛ այնպիսի զգացումներ որ եղած ըլլան բուն լաւին ծանօթութեան հետ անհաշտ գաղափարներու ծնունդ: Հակառակ այդ հիման իրականութեան Սեթեանի մտքին մէջ, ոչինչ կայ արդէն իր գրականութեան մէջ վարդապետական. այնպէ՛ս են միթէ՛ այն քանի մը խօսքերը զոր նկարիչ Պետրոս Սրապեանի մէկ կտուին՝ Մշեցի աղջկան բերանը կը դնէ, ուղղելով զանոնք հայ աղջիկներուն: Կամ այն զմայլելի խօսքերը զոր իր աշակերտներէն իրեն ձօնուած Վարդապետի մը առթիւ կ'ուղղէ անոնց մեծ վայելչօրէն, և որոնցմէ է սա սուրբ.

Ձատուած երբեմն տեսնել չը վնի՛ ձեզ դժուարին...

— Կամ մանաւանդ ոչինչ կայ Սեթեանի մէջ հրամանական (dogmatique). այս ամենաքաղցր ուսուցիչը ոչինչ ունի հարկադրիչ յանուն բարոյական սկզբանց, նոյն իսկ իր բանապաշտի տարակոյններն ու ժխտումներն անգամ կը թուի արտայայտել զգուշիւ, առանց որքան հնար է, ճուտմ ձեւերու կամ մարտահրատէր վճռաբանութեան: Ներողամտութիւնն (tolérance) իսկ է

Սեթեան: Եթէ կայ իր մտքին համար անբարոյական բան մը՝ անարդարութիւնն է այն: Ահ, անաչառ է յայնժամ և աներկիւզ, անիրաւախօհ. և ահա իր հայերէնագիրութեան անձաւէն կը հանէ մտայ շողիւնով մը վաւժուուն իր զէնքերն անոր զէմ շանթելու: Բայց բանասեղծներու դասական ազատախօսութեամբ աչառու է ինչ ինչ կասկածելի ողջմտութեամբ ընթացքներու որ սակայն էսպէս արա՛վեստ չեն թուիր: Կարծես կը դաւանի մեղապարտ անբարոյութիւններ և անմեղ անբարոյութիւններ. այս վերջիններն ի նպաստ խեղճերու, ինչպէս այն միւս առանձնաշնորհալ խեղճերուն որ երիտասարդներն են...: Եւ սակայն պարկեշտ ու խոհական է Սեթեանի երեւակայութիւնը, ամէնէն փայլունն իր մտաւոր կարողութեանց, և զօրեղագոյնը: Վիպային տեսիլներու երեւակայութիւն մը, հրեշտակային և ամենի. մանկական միանգամայն հսկայական: Երբ կը յիշէ անցեալը, սիրելի՛ անյողենայի անցեալը, իր երեւակայութիւնը կարող է վերկենդանացնել իրերն անոնց զգայարանական բոլոր յատկութիւններով: Բայց նաև այդ պատկերացուցիչ կարողութիւնն ունի մերթ այն զարմանալի զօրութիւնն որ իրերը կը վերաստեղծէ, զանոնք կարծես գտելով: Երբ իր խորունկ աչքերը բանի մը կը նայէին, կարծես այդ բանն ահա կ'աւանու նոր էութիւն, նոր արժէք. բարձր հրապոյր մը կը զեղաւ. Սեթեանի նայուածքին սակ այդ բանը կը զգենու վեհութիւն: Չեմ գիտեր, նախապաշարժւած պիտի համարէք արդեօք երբ ես սքանչացմամբ տեսնեմ սա սողերուն մէջ իւրաքանչիւր իրի վրայ տեղի ունեցած ալլակերպութիւն մը. — անցեալի վերջուսումներ կ'ընէ. սիրազեղ կը յիշատակէ հին ընտանի բաները.

եւ բըլուրներ եւ հեռաւոր գիւղօրէք  
եւ անտառայն այն, ի գազաթ բլրակին,  
Ուր հինաւուրց մի ծերունի գուարթագին  
Ձուր անցորդին տար ի սափօր պաղպաղուն.

Իր գեցեցկազոյն քերթուածներէն միոյն՝ Երկու տու-  
ներուն մէջ տեսէք ի՛նչ կ'ընէ մանկութեանը սիրելի  
իբերն ու էալիները.

ձրագունք որ գնան մէկ սենեակէն միւս սենեակ,  
Բոց նուննին, որպէս խոնարհ տանձենեակ.

Եւ դարձեալ, յաճախ, ստեղծող է իր երեւակայու-  
թիւնն, որքան անհրաժեշտ է սակայն քնարերգակի  
մը, արձակագրի մը, նորավիպագրի մը: Տեսէ՛ք ի՛նչ կը  
պատմէ փոթորկի մը նկարագրութեան մէջ.

Եւ հեղեղներն սկսան խաղալ յաղթաջուր,  
Եւ փապարներ, խորափնաներ թաքթաքուր  
խօսքէն մեծաբոռ.

Գոգցես տիտան հեծեալներ, մէջ վիհերուն,  
Զբաղած էին, դոյլեր առած ջրով լեցուն,  
Մաքրել իրենց գոմն ու ախոռ.

Իր քերթուածները թէ արձակները գեղուն են պատ-  
կերներով: Կարելի՞ է այդ էջերը մի առ մի յիշել, նոյն  
խոյն ընտրանք. զոր օրինակ Խնդուքիւնն ու խորհողը,  
Գարունը, Թե ինչպիս խնդեցաւը, Կոյր աղջիկը...:  
Կարելի՞ է. մանաւանդ որ գուցէ սպառելու վրայ եմ  
Ձեր ներողամիտ համբերութիւնը, Տեսրք իմ և Տիկնայք:

Եւ այս երեւակայութիւնն ինչպիսի՞ աշխոյժով ու  
ճարտարութեամբ կը նկարէ շնորհալի քնքոյշ բաներ,  
ինչ որ մանկական է և իսչ որ իզական, ինչ որ երիտա-  
սարդական է, գարնանային, կենսալի և գուարթ:

Բայց նաև ինչպիսի յորդութիւն և ոյժ իր երեւա-  
կայութեան մէջ երբ կը պատկերացնէ զարհուրելի քրտա-

մնկի սևասարաններ, մանաւանդ երբ հայկական կոտո-  
րածներէն անհանդարտելի կերպով խռոված է իր հոգին:

Վազբեր այց աչն է գեհեն...

Քանաւար զայլերուն վոհմակը... — Ոչ, ոչ, չպիտի  
կարգամ ես ինչ որ գրած է՝ ի Խասգիւղ իր վերջին այ-  
ցին վրայ (էջ 217). ինչ որ գրած է Խրիմեանի մահուան  
վրայ (էջ 186) և ուրիշ բազմաթիւ առիթներով. գրու-  
թիւններ՝ որոնցմէ մին, ուղղուած թուրքի մը, հրա-  
տարակեց Սուրէն Պարթևեան իր Հոսանքին մէջ...:

Ո՛հ, Սեթեանի կարողութիւնն... — ուրիշ անգամ  
մը, վասն զի գիտէ իր հոյակապ բառարանը զանց ընկ  
բոլորովին, ծովը կը նկարէ անաւասիկ այսպէս.

Թալասա՛, Թալասա, Թալասա, Թալասա...

\* \* \* Բոլոր այս երեւակայութիւնը շարժման մէջ դը-  
նող, զայն արծարծող բոցավառող բաներն են իր մե-  
ծամեծ զգացումները, որոնցմով է որ մեծ է արդէն ինքն  
ալ, Յով. Սեթեան. — զգացումներ, առհասարակ ար-  
դիւնք բարձրագոյն գաղափարաց: Չէ՛ անսնցմէ որոնց  
մէջ երեւակայութիւնն է որ զգացումները կ'արտադրէ  
կամ կ'ձեւացնէ. այլ անոնցմէ, այն հարստատ զգացող-  
ներէն որոնց մէջ յոյզերն են որ կը կը բորբոքեն ե-  
րեւակայութիւնը: Ո՛հ, ի՛նչ տարբերութիւն՝ խոր-  
հող Սեթեանին և զգացող Սեթեանին միջև. խոր-  
հողը վարանամիտ է, զգացողը անդուսպ. խորողը կը  
տարուբերի գլխիկոր, զգացողը խոյանալով կը խի-  
զախէ. մինչդեռ խորհողը կը թաքչի, կ'ստուերաբ-  
կուի, կ'աներևութանայ, զգացողը կը յայտնուի մերկա-  
բանջ, երկնավառ կը փայլատակէ այն սեսիներուն մէջ  
զոր կը կոչէ. — և ինքն է որ կը զեղու բոլոր այս մա-  
սնանգրութեան մէջ. եւ ի՛նչ են Սեթեանի զգացումները:

5766-73



Տխրութիւն մը որ կը ծնի Հայաստանի վրայ հրոսող զազանութիւններէն, աշխարհի անարդուութեանց տեսարանէն, և իր բնապաշտի տարակոյտներէն: Զմայլում մը բնութեան. զմայլում որ կը յորդի իր բոլոր էջերէն, և մասնաւորապէս բնութիւնը նիւթ ունեցող աւելի քան տասնեակ մը քերթուածներէ: Հիացում հանդէպ հողեկան ամէն բարձր արժանեաց. բարոյական մեծութեան, հանձարի և մանկական ու կուսական անմեղութեան: Սըրբւմըտութիւն և քամահրանք, և մերթ ներսւմ ալ, այս՛, հանդէպ ամէն չարութեանց, և մանաւանդ Սէ՛ր. սէրն իր բոլոր ձեւերով, իր բոլոր արցունքներով. և դայրական սէրն ու որդիական սէրն, աղգասիրութիւնն և համամարդկային գութը. և վերջապէս միւս սէրը, տարփանքը: Գասնեւհինգ բանաստեղծութիւններ, մէկ քառորդն իր բոլոր էջերուն, բանաստեղծը նուիրած է միայն այս սէրը պատմելու... Ասոնք են իր զգացումները, և ուրիշ զգացում չունի...: Ո՛հ, Յովհաննէս Սեթեան մին է ամէնէն խանդաղատ հոգիներէն որ եկած ըլլան յաշխարհ:

Սակայն ազնիւ պարոններ և շնորհալի տիկնայք, վերջին թոյտուութիւն մըն ալ ըրէք ինձ, որ ձեզ կարդամ քանի մը հատուածներ իր սիրային մէկ շքեղ քերթուածէն, որուն խորագիրն է Աստարի՛ն:

... Եւ այժմ ահա առաջի մտիկ խորհուրդս ես դուն այլեւս, Գուն առաջին իմ մըտածումս երբ արշալոյս կը կոչէ գիս, վերջին դուն պատկեր, երբ խոնջ աչքս փակուին ի նինջ, եւ այժմ մտախիչ եթէ դըպչի յանըզգաստից ծայրը մտախիթէ անխոհեմ հովը սըփուէ մազերուդ խունկը դէպ իմ կողմս, Կամ պարեգօտը, անցած ասեմք դըգուէ թեթեւ իմ հանդերձս, Ամբողջով կ'ալեծըփի յայնժամ հոգիս ծայրածնաւ, եւ գոգցես իմն յիս կոհակը հըրահոսան կը թաւալին, Սըրտիս կը զգամ շեջանիւն եւ նըւաղիւն իմ աչքերուս:

Կը կարծեմ զքեզ փառապանծ իշխանուհի մը սեպաքայլ, Որուն առջեւ կը խոնարհի ամէն գըլուխ պատկառանքով. . . . Աւա՛ղ, թըշուառագոյն արարածն եմ աշխարհի վրայ, կը հաւատամ, կ'անձկամ ըլլալ ապարանջանն որ կը փարի Գու արմուկիդ փափկագոյն քան զամենայն որ է փափուկ. Կ'ուզեմ ըլլալ այն շըղարշն որ կը ծածկէ ռեհան մազերդ Յողաթուրմ տակաւին լողարանին ծըփանքներէն. կ'անձկամ ըլլալ այն բահուանդն որ կը կապէ ոտքըդ քընքըն, Մանկան ոտք որ գոգցես կը կոխեն վրայ լոյս ամպերու. . . . Ահ, թէ վա ըկեան մ'ընդըմէի մէջ մազերուդ ովկեանուն, թէ թոյլ տայիր ակընթարթ մը լոկ մոռնալ իմ էութիւնս. կը թուի ինձ, վըսե՛մ աղջիկ, թէ գորովէր պիտի Աստուած, եւ զի սէր է նա բովանդակ, պիտի հաճէր իմ գորովես եւ հըրաման պիտի տար որ ադամանդ դառնային Հարիւր իր աստղերուն եւ իջնէին պըճնել ըզքեզ . . . :

Որքան պարզ ու քաղցր է այս հոգին՝ պէշիկթաշեանական մեծվայելութեամբ այս քերթուածին մէջ, և որքա՛ն ճշմարիտ է իր սէրը: Ե՛րբ սէրը, և ո՛ր զգացումը ճշմարիտ չէ այս մանկական և այրական սիրտին մէջ որ հիացում ու կորով է ամբողջ. ո՛հ սա սողը չի հեռանար բնաւ մտքէս. կ'արտասանեմ զայն երբ նըւննի մը տեսնեմ, մանաւանդ իր ջոյնարներովը (այսինքըն իր կրակի գոյն ծաղիկներով) զարդարուած:

Ի՛նչ նըւնենին, որպէս խոնարհ տանձենեակ . . .

Ինձի կ'թուի թէ Սեթեանի գրականութեան մէջ ինչ որ կայ գերազանց, գերազանց քան իր զարմանահըրաշ հայերէնը, գերադա՛նց քան իր երկնավառ երեւակայութիւնն, իր զգացումներն են, իր սիրտն է այն. անպատում ազնուութեա՛մբ բարբախուն սիրտ, որուն արովներուն թնդիւնը պիտի չմարի մեր գրականութեան ու քաղաքակրթութեան մէջ...: Գուցէ բանաստեղծը տառապի այսօր խորհելով թէ չէ՛ կրցած լիովին արտա-

յայտել այդ սիրտը իր գործերուն մէջ. ա՛յնքան լաւ գիտեմ թէ արտայայտուածը շատ աւելի նուազ գեղեցիկ է դեռ. շատ աւելի նուազ թանկագին է միշտ քան ինչ որ չէ՛ արտայայտուած: Շատերուս համար, որ աւա՛ղ, անժառանգ ենք այդքան ազնուութենէ, իր երկն ուղ ղակի թէ անուղղակի այդ սիրան է որ կը պատմէ: Իր երկն ուրիշ բան չէ բայց եթէ արբեցուցիչ կարօտներուն բարձրագոյնները՝ ամէնէն շքեղ լեզուներուն սիրելագոյնին մէջ. եղբայրութեան ու սիրոյ երգ մը Հայերէնի սօնի՛ մը մէջ. գոգցես ծիրանի դողգոջուն նեկաւր զոր ոսկեհուռ գոհարայեղ բիւրեղով Յովհ. Սեթեան կը մատուցակէ իր ազգին, անոր դարերով տառապած սիրտը անմահութեան յոյսով զօրացնելու համար:

## Ս Ե Թ Ե Ա Ն Ի Գ Ո Ր Ծ Ը

(Ամփոփում Պ Ա. Ա. ՀԱՆ ԹԻՎԷՆԱՆԻ ճառից)



Ասուլիսէ մը աւելի Յոբելեան մըն է այսօրուանր, — Յոբելեանը մեր միջավայրին մէջ անձանօթ մնացած գրողի մը, որ իր վերջին տամբերութիւնը տարիները Եգիպտոսի մէջ անցուցած ըլլալուն հակառակ, Պսլիսէն էր, և հոն ալ, Եգիպտոսի մէջ, յաճախ երազեց Պոլիսը:

Այսօր հաւաքուեր ենք իր գովասանքին համար: Թէև, տիկիներ և պարոններ, ոմանք քննադատելի կը զսննն երբ հոս կը խմրտ ինք այս կամ այն գրողը դրուատելու համար, բայց ինչո՞ւ հայ գրողն ալ չունենայ իր գնահատութեան իրաւունքը, ինչո՞ւ նոյն գնահատութիւնը զլացուի մանաւանդ յոբելեարի մը հանդէպ:

Ասուլիսը որ այսօր կը նտիրուի իրեն՝ տժգոյն արձագանդ մըն է իր յոբելեանին, սակայն իր այս համեստութեան մէջ իսկ որքան հաճելի է իրեն համար այդ արձագանդը, որ իր սիրելի Պոլիսէն կուգայ:

Գնահատութեան և գովասանքի այն խօսքերը զոր այսօր կը նուիրենք Սեթեանի, թերեւս չպիտի ներեն անոնք՝ որ գրականութեան մէջ նիւթը կը փնտռեն ամէն բանէ առաջ: Արդարեւ Սեթեան, ինչպէս շատ մը ճշմարիտ արուեստագէտներ, ժողովրդի մը օգտակար հանդիսանալու ճգտումն ու մտահոգութիւնը չունին երբ բանաստեղծութիւն կը գրեն: Բայց այդ որ և է բան կը պակսեցնէ՞ արդեօք տաղանդէն, ինչ որ ձգտեցան ոմանք յայտարարել այս բեմէն իսկ, քերթուածներու մէջ իսկ օգուտը փնտռելով: Ո՛չ, տիկիներ և պարոններ: Արձանագործը չենք մեղադրեր երբ փոխանակ

քարին՝ կաւի վրայ կը ցոլայնէ իր հանձարը, բայց կը մեղադրենք երբ ոսկիի վրայ տգեղ դարձ մը կ'արտադրէ։ Նոյնն է գրականութեան համար, ուր զեղեցիկութեան մտահոգութիւնն է որ պէտք է տիրապետէ։ Ինչո՞ւ մեղադրել բանաստեղծը երբ վարդն ու սոխակը կ'երգէ՝ համաձայն իր հոգեկան ապրումներուն։ Ինչո՞ւ մեղադրել զայն երբ ան չուզեր մատչելի դառնալ ժողովուրդին, բանաստեղծը ամէնունը չէ, ան քիչերուն կ'ուզուի, «երջանիկ քիչեր»ուն, ինչպէս կ'ըսեն։ Պարտաւոր էի, տիկիներ և պարսններ, գարնան այս վարդաւառ և դայլայլալից օրերուն, վերահաստատել վարդին ու սոխակին պատիւը... :

Յովհաննէս Սեթեան գարնան, վարդի, սոխակի և սիրոյ բանաստեղծն է։ Այս տեսակէտով մեծ ինամութիւն կայ Պէշիքթաշևանի, Թէրզեանի և Սեթեանի միջև, ինամութիւն՝ որ Տէմիրճիպաշեանը դուրս կը թողու այս երրորդութենէն։ Սեթեան անոնց նման բանաստեղծ մը եղաւ, և այդպէս մնաց մինչև վերջը, ոչ թէ չմոռնալով իր քնարը, այլ չկարենալով մոռնալ։

Պրպտելով բանաստեղծը, ճշմարտապէս քաղցր ու ազնիւ հոգի մը պիտի գտնենք իր մէջ, գրեթէ մանուկ մը, նուրբին, փափուկին սիրահար։

Պէշիքթաշևանի և Թէրզեանի նման ուսմանթիք բանաստեղծ մըն է Սեթեան, կարծես Հիւկօի ազդեցութեան տակ ներշնչուած իր քերթուածներուն մէջ արտակարգ զեղում մը կայ Հիւկօի հանդէպ, և նոյն իսկ քերթուածներ կան որ անոր ձօնուած են։ Յրանսացի ուսմանթիքներուն պէս՝ որոնք իրենց քերթուածներուն մէջ բնութիւնը, սէրը, տխրութիւնը կ'երգեն, Սեթեան իր բնարին վրայ կը թրթուայնէ գորովը, կարեկցութիւնը, փափկութիւնը, ծայրայեղ յուզումը, և

նաև ուժգնութիւն, երբ իր հայտ սիրան է որ կը խօսի, մանաւանդ Տարազի Բևարի մէջ։

Իր առաջին գործին, Գրական Զրուակին մէջ, տակաւին չէ ճշուած բանաստեղծը։ Հոն աւելի խօսելու, գրելու դիւրութիւնէ մը կը տարուի, քան թէ իրապէս ներշնչումէն։ Իր ապագայ գործին արժանի էջեր գրեթէ չկան հոն, թէև կան սողեր և բացատրութիւններ, որոնք կը յայտնեն ապագայ բանաստեղծը, ինչպէս Զանգակը և Կաղնիին տխորոտուած քերթուածներուն մէջ։ Սեթեանի այս գործին մէջ սակի հետտրութիւնն է որ կը տիրապետէ իր տաշաչափութիւնն է զինք վարողը իր քերթուածները գրելու պահուն, քան թէ ինք զայն վարողը։ Յանգի ծայրայեղ մոլութիւնն ալ կը դաւաճանէ իրեն. աւելի լաւ են այն քերթուածները որոնք յանգ չունին. բանաստեղծը ի սէր տաղաչափութեան կ'ըսէ բառեր, որոնց վրայ թերեւս չմտածեց իսկ։

Սեթեանի երկրորդ գործը, Յուրեան ժամերը, արդէն իսկ գլուխ գործոցնիր կը պարունակէ։ Այս գործին մէջ որոշակի կ'երևայ ազդեցութիւնը Եղիա Տէմիրճիպաշեանի, որուն ևս քերթուածներ ձօնած ունի։ Սեթեան մամաւոր հաճոյք մը և ընդունակութիւն մը ունի կոյր նկարագրելու։ Ռոմանթիքներուն նման, ինք ևս ունի իր քերթուածները գիւտով մը վերջացնելու կարողութիւնը, զանոնք սպաւորիչ դարձնելու համար։ Ու Սեթեան, յանկարծ, վերջացուցած պահուն, ուժգին պատկեր մը կը ցցէ մեր դէմ, ինչպէս Միսկանին, Կոյր աղջկիւր, Կոյր երգեցիկները քերթուածներուն մէջ։

Սէրը մեծ տեղ կը զբաւէ Սեթեանի քերթուածներուն մէջ. բայց այդ սէրը մշտական, յաւիտենական մանուկի մը սէրն է. տարփանքներէ աւելի խուսափուկ հանդէպումներ և նայուածքի պատահումներ են իր սի-

րոյն աղբիւրը, իր քերթուածներուն մէջ մեծ մաս մը  
գեղեցիկ գիւտերով կը վերջանան: Ունի հայրենանուէր  
քերթուածներ, գլխաւորաբար իր ֆրանսերէն քեր-  
թուածները: Իր իմաստասիրութիւնը հոգեպաշտու-  
թիւնն է:

Յովհաննէս Սեթեանի բանաստեղծութիւնը իր որոշ  
տեղը ունի թրքահայ գրականութեան մէջ, ուր կը  
գրաւէ ամենէն յարգելի տեղերէն մէկը:



<< Ազգային գրադարան



NL0385068

# ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԷՍԱԵԱՆ ՍԱՆՈՒՅ ՄԻՈՒԹԵԱՆ

- |                                  |        |
|----------------------------------|--------|
| 1. ԵԱՆԹԻ «ՀԻՆ ԱՍՏԻԱԾՆԵՐ»Ը        | 1 ՂՐՇ. |
| 2. ԳՐԻԳՈՐ ԶՕՅՐԱՊԻ «ՆՈՐԱՎԷՊԵՐԸ»   | 1 ՂՐՇ. |
| 3. Դ. ՎԱՐՈՒԺԱՆԻ «ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ»Ը | 1 ՂՐՇ. |
| 4. Ռ. ԶԱՐԴԱՐԵԱՆԻ «ՑԱՅԳԱԼՈՅՍ»Ը    | 1 ՂՐՇ. |
| 5. «ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԵԹԵԱՆ»            | 1 ՂՐՇ. |

ԳԻՆ 1 ՂՐՇ.

Կեղրոնասեկի

Արծիա Գրախանատանոց, Մարբուձձըրար, Ապրառ ԷՖեկնոի խան  
Եփրատ Գործակալոչիան, Պապը Ալի ձատտեկի, թիւ 72